27ՆԱԻ ՍԷՆԷ Ն· 4801 ✠ 1910 ՕԳՍՏ. 21/3 ՍԵՊՏ. ՀՈՒՄԱՅԻԹԷՍԻ 21ԷՆ ԱՂԸՍԹՈՍ 1326)(29 ՇԱՊԱՆ 1328

30 ԲԱՐՄ.

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽՊԱՐ

ԳԻՆԸ 30 ՊԱՐԱ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim,65

ԱՊՈՒՆԷՍ ԾԻԲԱՆԹԱԳՐԱՅԻՆ		ՍԷՆԷԼԻԻ 6 ԱՅԼՈՒ
Իսթանպոլ իլչին	Ղրուշ	60 35
Թաշրա իլչին	»	85 45
Մէհալիլի էնճէպիյէ իլչին	Ֆրանկ	20 10

ԱՌԱՐՇԷՆՊՈՒՀԱ ՄԷ ՀՈՒՄԱՅԻԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՏԻ ՕԼՈՒՆՈՒՐ
Իրանաք իլչին այրընա բազարլրզ :

مجموعهٔ اخبار
بك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ ՄԸ

Մեր ազգային օրացոյցերն ինքզինքնին պիտի պատուէին՝ ներքոյն հիւսելով այն մեծ կրօնաւորին որ իւր կեանքը քառորդ մի դար անցուց Հայաստանի մէջ և յօգուտ Հայութեան։

Ֆրանսական ազգին այս աշնուական որդին, Հայր Յովհաննէս Ժուվ, Յիսուսեան վարդապետ, տիպարն էր լուսամիտ և անձնուրաց աւաքեալի. եռանդուն և խոհեմ, վեհանձն և խոնարհամիտ, համակրելի և ծանրաբարոյ, սէր և պատկառանք միանգամայն կը ներշնչէր ամենուն։ Նրբախոհ և քաղաքավար՝ գիտէր խօսքէ աւելի գործքով հրահանգել և ուսուցանել, և Աւետարանի երկնային անուշահոտութիւնը սփռել իւր բոլորտիքը՝ հիանալի պարզութեամբ և հրապուրիչ բնականութեամբ մը։

Իւր վեհ հոգին վաղուց ընտանեցած էր գերբնական աշխարհի հետ, յայտնապէս բարձրագոյն ու մաքրագոյն մթնոլորտի մը մէջ կ'ապրէր նա միշտ, համակ լուսով և սիրով ողողեալ, և իւր խօսքն ու տեսքն՝ առանց հիպ՝ կը վերացնէին, կը բարձրացնէին հոգիներն ամենուրեք։ Բարոյական դեղեցկութեան բոլորովին անզգայ պէտք էր լինել մարդ՝ խորին ու խորհրդաւոր տպաւորութեամբ մը չազդուելու համար իւր չինիչ ներկայութենէն։ Ճշմարիտ Յիսուսեանի տիպարն էր այն՝ արտաքին վարմունքովն իսկ։ Կրնանք ըսել թէ իւր բովանդակ կեանքը բեմի մը վրայ անցուց նա, զի վանքին մէջ ինչպէս վանքէն դուրս լուն և մշտաբարբառ քարոզութիւն մը կը բղխէր իւր շնորհազարդ անձէն, մեռած աշխարհի և աշխարհային իրաց համար և կենդանի երկնից ու երկնային բաներու համար։ Հայրենիք, ընտանիք և հանդիսատ, ամէն ինչ սիրայօժար զոհած էր նա ի սէր խաչուած Յիսուսին, և այս զոհը իւր կեանց մեծագոյն պատիւ և անզուգական երջանկութիւն կը համարէր ընդ միշտ։ Աստուծոյ փառքը, ժողովրդոց փրկութիւնը, Աւետարանի յաղթանակն, ահա ինչ որ կը խնդրէր իւր վսեմ հոգին և ահա ինչ որ կը յաջողէր ստանալ անուշադակի բայց դրեթէ անվրէպ. իւր հոգիէն կը ժայթքէր լոյս մը, որոյ առջեւ չէին կրնար տեւել ժողովրդեանց խաւարն և նախապաշարմանց ամպերն սեւամոյր։

Եւ ստուգիւ, տեսէ՛ք, մինչ քառասուն դար առաջ Յիսուսեան անունն ասելի ու նախատուած անուն մ'էր տգէտ ու խաբուած ժողովրդի համար, և մինչ լրագրերք ու վէպեր սուտ և զրպարտութիւն կը սերմանեն լիաբուռն՝ աշխարհի ամենէն գիտուն և ամենէն սրբազունչ Միաբանութեան դէմ, Ս. Իգնատիոս տը Լոյոլայի արժանաւոր մի զաւակին, Գեր. Հայր Ժուվի դագաղը սիրով և յարգանօք կը շրջապատուի, հաղարաւոր աչաց արցունքով կը թրջուի, և մէկէ աւելի ազգերու անմոռաց երախտագիտութեամբ կը փառաւորուի։

Կիլիկիոյ Հայ երիտասարդութեան ամենէն ուշիմ և ամենէն պատուաբեր անդամներէն մին, ուսուցիչ Ֆրանսերէն լեզուի պետական վարժարանին մէջ յետոյ, մեծաչուք Վահան էֆ. Քէշիշեան, հետեւեալ տողերն նուիրած է անմահ Յիսուսեանին՝ անձնական նամակի մը մէջ զոր հաճութեամբ և շնորհակալութեամբ կը հրատարակենք յօգուտ ընթերցողաց և ի պատիւ ազնուամիտ նամակագրին։

«Այսօր Յիսուսեանց տեղւոյն նախկին մեծաւոր, Բէռ Ժուվը, այդ հիանալի մարդը թաղեցինք։։։ Երկու հազարէ աւելի յուղարկաւորներ կային, մեծագոյն մասը Հայ, որ փութացած էին ի նշան յաւերժական երախտագիտութեան, այն անձնուէր ծառայութեանց համար, որով առաջ հազարէ աւելի մարդոց կեանքը փրկած էին Յիսուսեան Հայրերը՝ Կիլիկեան կոտորածներու միջոցին։

«Ազգին կողմէ մասնաւոր ներկայացուցիչներ ալ կային, Ստեփան էֆ. Գըզաթիկեան, Գրիգոր էֆ. Ճէրիտեան, Առաջնորդական Տեղապահ Հայրը և ուրիշ քահանայ մը. սոյն վերջինները մամերով ներկայ գտնուեցան Յիսուսեանց եկեղեցին հոգեհանգստի արարողութեանց պահուն. առաջին անգամն է որ կը պատահի այսինչ սերալի օրինակ քրիստոնէական եղբայրակցութեան։։։ Հայ Ազգը ուրիշ կերպով և ասկէ աւելի իւր երախտագիտութիւնը չէր կրնար յայտնել։

«Օտարազգի և Հայազգի ընտիր անձնաւորութիւնք դագաղին ծոպերէն բռնած էին. ես ալ երկու անգամ կրեցի իւր դագաղը, կրեցի անչնչացեալ մարմինը պաշտելի անոյշ Բէռ Ժուվիս, ու նորաթոր գերեզմանին հողակոյտին վրայ դրինք կամացուկ իւր դագաղը արտասուաթոր աչքերով ու վշտահար դառնախառն հառաչանքներով. շատեր կուլային, կուլային երբ մանաւանդ դագաղը վոսը իջուցին. ոհ, չէք գիտեր, ինչ ազնիւ մարդ էր նա։։։

«Բէռ Անտէն, արդի Մեծաւորը յուզուած, կարճ այլ ազդու ֆրանսերէն դամբանական մը խօսեցաւ, զոր Թուրքերէնի թարգմանեց Բէռ Բասդալ. Մեծաւորը շնորհակալութիւն յայտնեց Հայոց ցուցուցած ընդհանուր վշտակցութեան համար։

«Գիթութեան Քոյրերը, այդ սեւ զգեստով, այլ ճերմակ սիրտով, անրիծ, անարատ հոգւով, այդ հրեշտակներն անթեւ մարմնաւոր, մեկուսի իմ քովիկս, հոգին վրայ ծնրադիր կ'աղօթէին դալկահար արիւրութեամբ մը։ Ոհ, մէկ հատը, ո՛րչափ կուլար։ ո՛րչափ կը տառապէր այն խեղճը, եկեղեցին ալ նշմարած էի որ տաք արցունքներ, հառաչանքներով հատկեալ, կ'այրէին իւր ամօթլեան դէմքին սղխտակ մարմարը լոսորագեղ։

«Գիտեմ թէ, կ'ղդամ թէ սոյն տողերը գրած ժամանակս կը տառապիմ։։։ Բէռ Ժուվը չատ կը սիրէի և երբ տեսայ թէ ուրիշ մէկը ինձի չափ մը կը տառապէր ու կ'արտասուէր, մանաւանդ հրեշտակ մը Գիթութեան Քոյրի երեւոյթին տակ, անկարելի էր որ յարգանքի, խորին ակնածանքի զգայուն մը չունենայի նէրա հանդէպ։»

Կը մաղթենք որ Վահան էֆէնտիի նման ազնիւ, զգայուն և ճշմարտասէր անձնաւորութեանց թիւն ոչ միայն մեր Լուսաւորչական Եղբարց մէջ. և կրօնական թիւրիմացութիւնք ջնջուելով ի թպտ՝ Շնորհալիներու և Լամբրոնացիներու կողմանէ ցանկացեալ ու սպասեալ օրերու արշալոյսն ծագի վերջապէս Հայութեան հորիզոնին վրայ։

Վահան էֆէնտիի այս չքեղ և հիանալի տողերն հուժկու ապտակ մը են այն անարժան ու ապիրատ կաթողիկէներու, որոնք առ ազգութեան կամ առ չարութեան կը նախատեն Յիսուսեանց պանծալի և պատկառելի Միաբանութիւնն, և չեն չիկնիր ժողովրդոց աստուածութիւնն հրաւիրել ամեն անոնց վրայ որք կը համարձակին հրապարակաւ ջատագով հանդիսանալ այդ հանճարեղ, մաքրասուն, արքակենցաղ և քաղաքակրթիչ կրօնաւորներու։

Ջ. Հ. Դ.

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ՄԸ

ԹԷ ՈՐՊԻՍԻ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՊԷՏՔ Է ՈՒՆԵՆԱՅ ՈՐ ԵՒ Է ԺՈՂՈՎՈՅ ԱՆԴԱՄ ՄԸ ԵՒ ՆԱ ՄԱՆԱՒԱՆԴ ՆՈՐԱ ԱՏԵՆԱՊԵՏԸ

Ապաքէն ժողով մը ըստ ամենայնի և ամեն տեսակետով կատարեալ ըլլալու համար, պէտք է բաղկացած ըլլայ Աստուածապաշտ, կրօնասէր, արդարադատ, մարդասէր և բարեացակամ վեհ անձնաւորութիւններէ։ Այն ժողովն որ այս բարի յատկութիւններն ունեցող անձանցմէ զուրկ է և նա մանաւանդ հեռատես և հեղհոգի զեկավար Ատենապետ, այնպիսի ժողով մը յարատեւութիւն չի կրնար ունենալ. այն՝ կուսակցութիւններու բաժնուելով և հուսկ ուրեմն խաղաղասէր և ճշմարտասէր անձանց մի ըստ միոջէ բացակայելովը՝ կը ցրուի ուր ուրեմն և կամ անտարբերոմանց ձեռքը մնալով՝ անհրաժեշտ հարկը կը պահանջէ և կ'ստիպէ նոր քուէարկութիւն կատարելու։ Այս անտեղութեան և անպատեհութեան առաջքն առնելու համար պէտք է ուրեմն՝ նախ քան զընտրութիւն անդամոց՝ ուշի ուշով քննել և նկատողութեան առնուլ հրապարակի վրայ ժողովականաց վարկն ու բարքն և իրենց հաւակրութիւնը կրօնապաշտ դասակարգին մէջ. վասն զի ժողովուրդը անգամ մը եթէ ժողովոյ անդամոց վրայ համարմունքը կորսնցնէ, պէտպէտ տհաճութիւնք և անվայել կուսակցութիւնք տեղի կ'ունենան, թեր ու դէմ կարծիքներ կ'սկսին զիրար բաղխել և ահա բաղում այն է՝ որ յաճախ կը լուծուի ժողովը այսպիսի անխոհեմութեանց աղագաւ։— Ուստի ժողով մը հաստատուն և տեւողական ըլլալու համար, պէտք է որ իւրաքանչիւր անդամ և նա մանաւանդ նորա ատենապետն՝ ըլլայ խոնարհ, երկայնամիտ, համբերատար, անվեհեր, անաչառ, հեռատես, արդար, բարեացակամ և ևս աւելի՝ հաստատուն ի կրօնս, եկեղեցասէր՝ ոչ ի ցոյցս մարդկան յաճախող յեկեղեցի պաշտօնական օրերու արարողութեանց և հպիւ մի քանի անգամ ներկայ գտնուող անդ առաջնակարգ տաղաւարներու և աէրունական տօներու. առթիւ՝ ուր անտարբերք իսկ կ'ուրեւելի հետաքրքրութիւն և ի նամուսիւն բարեկամաց։

Այս ամենակարեւոր և անհրաժեշտ յատկութիւնք պէտք են, այո՛, հիմ և կանոն ըլլալ քուէարկութեան որ և է ժողովոյ անդամոց, առանց որոյ անհնարին է համայնքի մը իր հաստատուն և տեւողական նիստն ունենալ։

Ցառաջիկի փորձն արդարեւ ակներեւ ցուցուցած է ըստ ծաներս ամեն ազգի ընդհանրութեան մէջ։ — Շատ է այսքանս՝ ի գիտութիւն և յանդրադարձութիւն վեհանձն և արդարասէր ազգոց։

ԴԻՏՈՂ ՄԸ

ԱԼՄԱՆԻԱ ԻՄԲԷՐԱԹՕՐԸՆԸՆ ՊԻՐ ՆՈՒԹԳԸ

Ալմանիա իմբէրաթօրը Վիլհէլմ, հէր հանկը տէֆա պիր մահէլլի զիեարէթ իտէրսէ, օրատա իրատը նութգ իթմէկի իթիեատ իյլէմիշ տիր։ Միւշարիլէյհ՝ կէչէնտէ Քէօնիկսպէրկտէ տախի պիր նութգ իրատ իթմիշ։ Վէ պու նութգը՝ ալէքսէվիչէ իրատ իթտիկի նութգլարտան ֆարգը օլտուղընտան, խուսուսիլէ Ալմանիա էֆքարը ումումիէսինի թէրիգ իյլէմիշ վէ զաղէթալարա սէրմաէյի պահա օլմուշ տիր։

Քէօնիկսպէրկտէ իմբէրաթօր, վիլհէլմ մեթիպէրանը գարշըսընտա տէմիշ տիր քի, «Զիքրի ճէմիլի չայանը թիզքեռա օլան պէօյիւք բէյէրիմ, պիզգաթ քէնտի հագգը օլան Բրուսիա թաճը գրալիսինի պաշընա գոյտուղը զէման, պու թաճըն՝ քէնտիսինէ՝ էհալի վէ ավամ մէճլիսլէրի օլան բարլամէնթօլար վէրմէյիզ, անճագ, խատ պէ խատ ճէնապը Ալլահ թարաֆընտան վէրիլմիկինի, պինաէն ալէյհ քէնտիսինի, Ալլահ թարաֆընտան ինթիսապ օլունմըշ պիր ալէթ ատտ իտէրէք, պու սրֆաթլա վէզաիֆի հիւքմտարիսինի իյֆա իտէճէկինի պէեան իյլէմիշ տիր։»

Պու սէօզլէրտէ կէօրիւրիւհոր քի, Ինքինճի Վիլհէլմ կալընըշ լութֆը Պարի իլէ Բրուսիա գրալը օլտըղընը պէեան իթմէեր. այնի վագըթտա ինսանլարըն իճատը օլան վէ քէնտի նազարընտա էհէմմիեէթի պուլունմաեան էհալի վէ ավամ մէճլիսլէրինէ, եանի բարլամէնթօլարա նէ նազարլա պագարղընը անլաթիեոր։

Թապիի տիր քի, միւշարիլէյհին պու իֆատաթը, Ալմանիատա պատիի թէճճիպ օլմըշ, վէ զաղէթալար, իմբէրաթօրըն պու սէօզլէրի՝ պիր գաչ ասըր էվվէլինէ մախսուս իտուկինի պէեան իլէ, պու կիւնքի պու լիսանըն՝ հիւմքիւմտարըն՝ քէնտի հիւքիւմէթինի անճագ միլլէթէն ալմազտա օլտըղընը իլան իտէն զալանիյինի մէշրութատա գարշը իտուկինի պէեան իսթեօրեօրլար։ Պազը զաղէթալար, պու պապտէքի թէնգիտաթլարընը (գրիթիզլէրինի) պէլքի միւնասիպինտէն զիեատէ շիտէթէ իլէրի կէօթիւրմիւշլէր տիր։— Նէյրիեաթը վագընըն մուճիպը մուախէզէ ճիհէթլէրի թէոլիմ օլընմագլա պէրապէր, էսասը թագտիր օլընմըշ տը։ Տիկէր թարաֆտան իտարէի մէշրութատա պիր հիւքմատր՝ մէսուլ օլան քէնտի վիւքէլասըյլա էվվէլճէ իսթիշարէ իթմէքսիզին իրատը նութգ իտէմէեճէկի ճիհէթլէ։ Ալմանիա վիւքէլասը տախի պու եիւզտէն թէնգիա օլընմագտա, վէ հատիսէնին էհէմմիյէթի կիթտիքճէ արթմագտա իլքէն, Ալմանիա պաշ վէքեալէթի թարաֆընտան հատիսէյէ նէ-

թիճէ վէրիլմէսի իճապ իթմիշ տիր։ Իշթէ պու պապատ Պէրլինտէն օգատ, 30 թարիխիյէ աթիտէքի թէլեկրաֆ ալընմըշ տըր. «Կազէթ տը լ'Ամանեը տիւ Նոր», իմբէրաթոր Վիլհէլմին Քէօնիկապէրկտէ իրատ իթտիկի նուութգ հագգընտա զազէթալարըն շիքեայէթլէրինտէն պահալա տիեօր քի, «Պու նուութգ, հիւքիւմէթին պիր մուամէլէսի օլմաեըպ, էասը բուհանիյէ իւզէրինէ միւէսսէս վազիֆէ հիսսինին չահսի իթիրաֆընտան իպարէթ տիր։ Մէզքիւր նուութգըն, պիր իլանը իսթիպտատ մանէասընտա օլտըղընա տաբիր էֆքեար, գաթիէն պիտալ ու էասա տըր։ Պիր հիւքմտար, գանունը էասի անքեամընա իսթինատ իտէրէք, ճէմաաթըն գուվվէթլէրինի թէշվիգ իթմէկի վէ օ գուվվէթլէրէ ըիայէթ իյլէմէկի պիլտիկինի պիտէֆաթ իապաթ իթմիշ օլտըղը հալատ, պէօյէ եանլըշ թէֆիրաթտան մաասուն օլմալը տըր։

«Տէվլէթին պաշ վէքիլի, իմբէրաթորը, քէնտի նուութգընա իսթիպտատ ֆիքրի վէրմէք նիյէթինտէ օլմաատըղընը բէք էյի պիլտիկի ճիհէթլէ, քէյֆի մաէշա վէ պէտխանտ թէֆիրլէրէ գարշը Զաթը Հաշմէթանէլէրինի միւտաֆաա իտէճէք, վէ շիմտիյէ գատար օլտըղը կիպի, պունտան պէօյէ տախի ումուրը տէվլէթի, հուգուգը մէշրութայը մուհաֆազա իտէրէք իճրա իյլէեճէք տիր։»

Պիղզաթ իմբէրաթոր տախի, Բէօնիկապէրկտէ իրատ իթտիկի նուութգը իյզահ իթմիշ տիր։ Շէօյլէ քի Ղարպի Բրուսիա վիլայէթի միւթէպէրանընա վէրիլէն զուեաֆէթտէ, միւշարիւէյի իտարէի ադատ իլէ տէմիշ տիր քի, «Մարիէնպուրկ միւթէպէրանը՝ Ալման միլլէթի իլէ Խրիսթիանիլըղընն պիրիպիրինտէն ասլա այրըլամազ սուրէթտէ պաղը օլտըղընը իշհար իտիեօրլար։ Կէչէնտէ Բէօնիկսպէրկտէ սէօյլէմիշ օլտըղըմ պիր սէօզ՝ մանղա քէլամըն պիր չաշաասը տըր։ Միւթէվէֆիա պէօյիւք բէտէրիմ վէ պէն, քէնտիսիզի, հաղրէթը Իսանըն վէ Ճէնապը Ալլահըն էվամիրի ալտընդա թապի ատտ իթմիշէզ տիր. հէր նամուսը Խրիսթիանըն տա այնի եօլտա հարէքէթ իտէճէկինէ էմինիմ։»

Պու սէօզլէր՝ բէք սարիհ տիր։ Իմբէրաթոր Վիլհէլմ զանէթ սամիմի պիր Խըրիսթիան օլտըղընտան, կէրէք ինսանճա, կէրէք հիւքմտարճա պիւթիւն մուամէլաթընը՝ Ալլահըն իլհամըյլա իճրա իթմէքտէ օլտըղընա գանմըշ տըր, եօքսա գանունը էասայէ զէրրէ գատար խալել կէթիրիլմէսի թարաֆընտա տէյիլ տիր։ Հաթթա տիկէր պիր սըրատա միւշարիւէյինին, «Գանունը էասի տէ Ալլահ թարաֆընտան վէրիլմիշ տիր» տէմէսի՝ իսթիլաֆը վազգը պիւսպիւթիւն հալլ վէ իյզահ իթտիկինտէն, պունունլա հանիսէ զարանմըշ ատտ օլունապիլիր։

ՍԱՀՅՈՒՐԿ ՄԻԻԼԱԳԱԹԸ

Ավսթրիա-Մաճար խարիճիէ նազըրը պարոն Էրէնթալ իլէ Իթալիա խարիճիէ նազըրը մարքի տի Սան-Ճիուլիանո, կէչէն կիւն, Սալցպուրկտա, պիր պուէյուդ սաաթ գատար միւլագաթ իթմիշլէր տիր, վէ պէյքի Իթալիա վէ Ավսթրիա-Մաճար միւնասէպաթը վէ շիւպհէսիզ տիկէր կիւնլիք մէսէլէլէր իւզէրինէ տահա կէօրիւշէճէքլէր տիր։

Իթթիֆագը միւսէլլէսէ մէնսուպ տէվլէթլէրտէն պիրինէ թային օլունան կէնի պիր խարիճիէ նազըրընն, Իթթիֆագը մէզքիւրը տիկէր իքի տէվլէթինին խարիճիէ նազըրլարըյլա թանըշըգլըգ բէյտա իթմէսի՝ սէնէլէրտէն պէրի ատէթ օլմըշ օլմաընա վէ մարքի տի Սան-Ճիուլիանօյնն Սալցպուրկա կիթմէսի տէ պու ատէթ իճապընտան պուլընտըղընա նէզարէն, իշտու վազգանըն ֆէվգէլատէ պիր շէյ ատտ օլունմաճաղը խաթրա կէլէպիլիր իսկ տէ, ահվալը հաղրէ նօգթի նազարընտան էհէմմիյէթի ինքեար օլունամազ։ Ֆիլվագը պու միւլագաթ՝ Կիրիտ մէսէլէսինին էն մուհիմմ պիր զէմանընտա վուգու պուլուեօր, վէ Իթալիա խարիճիէ նազըրը՝ Մ. Վէնէսիլօ իլէ կէօրիւշմէսինի միւթէաալիք Բօմատան հարէքէթ իթտիկի կիպի, գօնթ Էրէնթալը՝ Հագգը բաշա իլէ միւլագաթը տա պիր գաշ կիւն էվվէլ վուգու պուլմըշ տըր։

Տիբլօմասինին էսրարընա վագգի օլունամամագլա պէրապէր, Կիրիտ մէսէլէսինին իքի տիբլօմաթըն միւլագաթլարընտա մէվզուի պանա օլմըշ օլաճաղը պէեան օլունապիլիր։ Միւլագաթլարընն, մէզքիւր մէսէլէնին հալլինէ մէտար օլմասը թէմէննի օլունուր։ Իթալիա, Իթթիֆագը միւսէլլէս տէվլէթլէրիյլէ Իթիլաֆը միւսէլլէս տէվլէթլէրի պէյնինտէ թէվասսիւթ վազիֆէսինի իյֆա իտէպիլիր։ Ֆագաթ իքի նազըրը միւլագաթլարընտան պէօյիւք պիր շէյ խապէր ալընմամաեաճագ տըր։ Պունլար, իթթիքլէրի սէօզլէրի քիմսէյէ սէօյլէմէզլէր։ Եալընըզ, միւլագաթլարը անվալը ումումիէսի հագգընտա պէր բէսմի պեեաննամէ նէյր օլունուր քի, իշթէ պու տա չու մէալատ-օլարագ, սեպտ. 1 թարիխիյլէ նէյր օլունմըշ տըր. «Մարքի տի Սան-Ճիուլիանօնը իմբէրաթոր Ֆրանսուա-Ժոզէֆին հուզուրընա գապուլ օլունմագ իւզրէ Իյլէ սէյեահաթը վէ Սալցպուրկտա միւշարիւէյհ իլէ գօնթ Էրէնթալ պէյնինտէ վուգու պուլան միւլագաթ, Իթալիա իլէ Ավսթրիա-Մաճար հիւքիւմէթլէրի պէյնինտէ մէվճուտ օլան միւնասէպաթը տօսթանէյէ վէ էմնիյէթպաեշաեա եէնի պիր խապաթ տըր։ Պու միւլագաթտա, Էվրօպանը անվալը ումումիսի վէ Շարգը անվալի իւզէրինէ, իքի տէվլէթին միւնասէպաթընա լաեըգ պիր սամիմիյէթը ազիմ իլէ թաաթիի էֆքեար օլունմըշ տըր։ Պու մէսէլէլէր հագգընտա տէրմիեան իտիլէն մուհաքէմէլէրտէ պիր հիւքմի իթիլաֆը էֆքեար կէօրիւմիւշ տիր։

«Մէզքիւր իքի դապինէ ալէլ ումումի սուլհ ուսալահը վէ պիլիատտա սրաթո գուօնը մուհաֆազասընը նազարը տիրդաթա ալմըշլար տըր։ Թիւրքիատաքի եէ՝ իրեժիմին՝ տէվլէթը Օսմանիէյի թանքիմ իտէճէկինի իւմիա իտիեօրլար, վէ միւսթազիլէն տէ Պալգան տէվլէթլէրինին սատէթի հագգընտաքի թէվէճճիհլէրինէ տէվամ իտէճէք տիրլէր։»

Իշլ, 1 սեպտ.— Իմբէրաթոր Ֆրանսուա Ժոզէֆ՝ գօնթ Էրէնթալը գապուլ իլէ ուզուն պիր միւլագաթտան սօնրա, մարքի տի Սան-Ճիուլիանոյը տա գապուլ իթմիշ վէ եարըմ սաաթ կէօրիւշմիւշ տիր։ Իմբէրաթոր թարաֆընտան մարքի Սան-Ճիուլիանոյա պիրինճի բիւթպէտէն Լէօքոլ վէ Մ. Ֆաշիօթիյէ՝ պիրինճի բիւթպէտէն Ֆրանսուա-Ժոզէֆ նիշանլարընը ինտա իթմիշ տիր։

Վիէննա.— Սալցպուրկտան «Նայէ Ֆրայէ Բրէսէ»յէ պէր վէճհը ախի եազըլմըշ տըր. «Գօնթ Էրէնթալ վէ մարքի Սան-Ճիուլիանո՝ պիլիատսա Շարգ մէսէլէլէրինի միւզաքէրէ իթմիշլէր տիր։ Ավսթրիա-Մաճար տէվլէթի՝ Կիրիտ մէսէլէսինէ իքինճի տէրէճէ ալէաղատար տըր. ֆագաթ Թիւրքիանըն թանքիմինէ պէօյիւք էհէմմիյէթ վէրմէքտէ տիր։ Ավսթրիա-Մաճար վէ Ալմանիա՝ վազիֆէ իլէ իմզա տիկէր տէվլէթլէրին շարթլարընա թաալիգէն հուզուզը հիւքմանիյէ այնա թիւրքիանըն արզուլարընը էսասէն գապուլ իթմիշլէր տիր։ Իքի խարիճիէ նազըրընն պու մէսէլէ տաիր միւզաքէրատա պուլընաբգլարը թէէմին իտիլիեօր։ Գօնթ Էրէնթալ վէ մարքի տի Սան-Ճիուլիանո, էսնահի միւլագաթլարընտա, Շարգ մէսէլէլէրինճէ պէյնլէրինտէ իթիլաֆը էֆքեար մէվճուտ օլաբընընա, վէ պունընն տա, Շարգտա, նէ՝ Իթալիանընն, նէ՝ Ավսթրիանընն խատպինանէ պիր մագսէտ թէգիպ իթմէտիքլէրի վէ հիչ պիր խուսուսի մէնֆաաթ արզուլէմէտիքլէրի էսասընա միւսթէնէտ պուլընաբգընա գանմըշլար տըր։»

ԱԶԳԱՅԻՆ

Կ-Բաթրիզխանէմիզ իտարէսի էթրաֆընտա էլան գալալը պիր բէրտէ մէվճուտ տըր։ Ճիտաէն ֆաալիյէթ ճարի օլտուղը գապուլ օլունտա պիլէ, ճէմաաթըն ալէագատար օլտուղը վուգուաթ վէ ումումի կիտիչ հագգընտաքի անվալ վազիֆ ու զէմանըյլա նէյր օլունմատըգճա, օ անվալին բէրտէ իլէ գաբալը ֆարզ օլունմասը թապիի տիր։

Պիզ, էօթէյէն պէրու, ճէմաաթ իլէ Կ-Բաթրիզլիք արասընտա եազընլըգ հասըլ օլմասընը, իքի թարաֆըն եէկիտիկէրինի անլամասընը, հաթթա թաշրալարըն՝ Իսթանպօլտան վէ Իսթանպօլըն թաշրալարտան վուգուֆլարը պուլունմասընը, հասըլը թարաֆէյն պէյնինտէ պիր բաղըթա պաղը հէսսուլէ կէլմէսինի, միլլէթի, պէօյիւք պիր ֆամիլեա ատտ իտէրէք, պունտան էվվէլքի Կ-Բաթրիզէրին խատրէլերի զէմանընտա պէեան վէ իսթար իթտիկիմիզ հալտէ, թէէսսիւֆ իտէրիզ քի, պու արզումըզա մուվաֆագ օլունամամըշ իտի։ Պու կիւն տէ, հաթթա Մէչրութիյէթ տէվրինտէ մուվաֆագ օլունամատըղընա տօղրուսը էսէֆ օլունուր։ Աճապա Իսթանպօլտա վէ թաշրալարտա ճէմաաթը ալէագատար իտէճէք միլլէթճէ հիչ պիր վուգուաթ եօգ մը տըր, եօքսա ճէմաաթըն պու պապատ ալէագատար օլմասընտա էհէմմիեէթ մի վէրիլմէեօր։ Պիրինճիսի ղալամազ. իքինճիսի տէ՝ խաթըրա կէլէմէզ. զիրա Կ-Բաթրիզլիկն պիր խայլի մուհիմմ մուամէլաթը օլմամասը գապլը տէյիլ տիր, վէ Կ-Բաթրիզլիք՝ ճէմաաթլա եաշամագ իսթէտիքճէ, քէնտի անվալինէ օնուն ալէագատար օլմասընը հէր վազգթ իսթէմէսի թապիի տիր։ Պու կիւն, էյի ֆէնա, հաֆթատա իքի տէֆա չըգար ճէմաաթըն պիր զաղէթասը վար տըր։ Հիչտէն իսէ. պու տա պիր շէյ տիր։ Նի՞չին օ վասթա իլէ հաֆթատա պիր իքի տէֆա օլսուն, Կ-Բաթրիզլիկն ումումի անվալինէ տաիր ճէմաաթը ալէագատար իտէճէք հավատասաթ նէյր իտիլմէսին. Նի՞չին թաշրա ճէմաաթը՝ Իսթանպօլըն մէրքէզը իտարէսինտէն խապէրտար օլմասընն, վէ Իսթանպօլ էհալիսի տէ, արասընրա թաշրատաքի գարընտաշլարընա տաիր մալումատ էտինմէսին։ Տօղրուսու շու կիտիչէ նէ մանէա վէրիլէճէկի պիլինէմէզ։ Մագսէտիմիզ գրիթիգ իսթէք տէյիլ. Կ-Բաթրիզլիք իլէ ումում ճէմաաթ պէյնինտէ պիր ալէագատարլըգ, Իսթանպօլ իլէ թաշրալար տրասընտա այնի ֆամիլեա էֆրատը մագամընտա թաաթիի մուխապէրէ օլունմազլըգ արզուի սամիմիսինտէն իպարէթ տիր։ Էկէր պու գատար ճիւզի պիր շէյ եարըլամատա, միլլէթճէ տահա պէօյիւք պէօյիւք թասավվուրլարընն նասըլ գուվվէտէն ֆիիլէ կէլէպիլէճէկի վէ շիւպհէ հասըլ օլմա՞զ մը...։

*** Իշթիտիկիմիզէ կէօրէ, տիւն վարչական ժողով իճթիմա իթմիշ, վէ պիր միհատա (պասմազալըգ թապիրիմիզ) պաղը մէսաիլին միւզաքէրէսիյէ իշթիրակ իյլէմիշ տիր։

*** Ս. Յակոբ խասթախանէմիզէ կէլիպ կիտէն Հոգաբարձութիւնը, շիմտիյէ գատար սէնէլիք պիւտճէլէրինի թանպիմ իլէ մէրճիինէ թագիմ իթիքլէրի հալտէ, պիլմէյիզ քի պու պիւտճէնին մուվազէնէսինի նա՞սըլ պուլունուրլար, վէ կէօյա խասթախանէ խարէսի մունթազամ իմիշ կիպի բահաթ իտէրլէր իմիշ։ Պու կիւն, մէսմուամթըմըզա նազարէն, Հոգաբարձութիւն թէկլաշ սիւշմիւշ վէ էվվէլճէ ույգուտտա կիպի կէչիրիլէն բահաթ վազգթլարըն պէլասընը չէքմէյէ պաշլամըշ տըր. զիրա սէնէլերտէն պէրու խասթախանէ էմլաքընընն վէրկիյէրի վէրիլմէմիշ, պիր սըրատա գօնմամըշ, վէ պու վէրկիլէր թօքլանարագ, պու կիւն էօյլէ պիր պէօյիւք պօրճ հասըլ էմըշ քի, ատէթա խասթախանէմիզ իչին ազիմ պիր թէհլիքէ վէ թէհլիքէ հալի քէսպ իյլէմիշ տիր։ Շէօյլէքի պու կիւն, 1324, 1325 վէ 1326 ալնէլէրի վէրկիլէրինի, հանի 1600 լիրա պիր մէպլաղ թօքատան իսթէնիլտիկի կիպի, պու միգտարտան զիեատէ օլան (ըիվայէթէ կէօրէ եէնի վէ էսկի վէրկի պօրճլարը 4000 լիրատան զիեատէ օլուեօր) միւթէրաքիմ էսկի պօրճըն տա 100 ոէ 10 թէէտիյէսիյլէ թէավիյէսի հիւքիւմէթճէ թալէպ, վէ պու խուսուստա Ս. Յակոբ Հոգաբարձութիւնը թազիգ իտիլիեօր։ Տօղրուսու՝ պիր չօգ միւսայիտ ֆըրսաթլար կէչտիկի հալտէ, պու պօրճըն վազգընտա թէավիյէսի վէ եախատ պիր սուրէթը ախէրէ գալպ իտիլմէսի միւմքին իքէն, պուրալարը հիչ նազարը տիգգաթա ալընմամաեաղ, պու կիւն խասթախանէմիզին միւշքիլ պիր հալէ գօնմասը՝ բէք զարիպ վէ պասիի էսէֆ տիր։ Տիկէր թարաֆտան հիւքիւմէթճէ տէ խայրաթխանէ, խասթախանէ կիպի միւէսսիսաթա միւնհասըր էպնիյէտէն վէրկի ալընմասը, բէք տէ մուվաֆըգը չէֆագաթ վէ մէրհամէթ օլմամագ զանն իտէրիզ։ Զաթէն խասթակեան վէ ֆուգարանըն գայրըլմասը՝ հիւքիւմէթճէ պիր վազիֆէ տիր քի, պու կիւն օ վազիֆէյի, տէվլէթ քէնտի խայրաթխանէլէրինտէ թէմամիյլէ իճրա իտէմէսիկի հալտէ, միլլէթլէրին իյֆա իթմէսի՝ հիւքիւմէթէ պիր կարարմ օլտըղընտան, հիւքիւմէթ՝ պու միւէսսիսէլէրտէն վէրկի ալմամագ տէյիլ, հաթթա օնլարըն այըղընը պիլէ գաբամալը տըր։ Տահա զարիպի չուտը քի, ֆուգարախանէմիզէ տէ պիր վէրկի գօնմըշ օլուպ, պունընն հիքմէթի անլայըլամահեր. ճաճապա հասպ էլ զարուրէ ֆագըրլանէտէ իսքեան իտէնլէ՞ր մի պու վէրկիյի վէրէճէք տիրլէր։ Իրատ կէթիրէն ագարաթ պիլէ, մահզա պիվայէկեանա մախսուս օլտըղը իչին, վէրկիտէն մուաֆ օլմասը լազըմ կէլիրքէն, աէրունինտէ միւհթաճ վէ ֆագիր ֆամիլեալարըն հասպ էլ զարուրէ իսքեան իթթիքէրի ֆագիրխանէլէրտէն նա՞սըլ վէրկի ալընը։

Զանն իտէրսէք, Վարչական ժողովընն տիւնքի իճթիմաընտա, պու մէսէլէ իլէ արիզ ու ամիգ իշթիղալ իտիմիշ, վէ պագահա վէրկիլէրին աֆվընա վէ սոն իւչ սէնէնին վէրկիլէրի հագգընտա թազիգ իճրա իտիլմէյիպ, հաթթա թատիլաթ իճրա օլունմասընա տաիր հիւքիւմէթէ իճապ իտէն թազիրլէրէրին իթասը միւզաքէրէ օլունմըշ տըր։

Պիզէ գալըրսա, խասթախանէ վէ խայրաթխանէ կիպի միւէսսիսաթըն վէրկիտէն գաթիէն մուաֆիյէթի իշին նէզաղ հիւքիւմէթտէ թէշէպպիւսաթը լազըմէնին իճրասը տահա միւնասիպ տիր։

Ս. Յակոբ խասթախանէսի ագարաթընն վէրկիլէրի խուսուսը, Օթել Պրիսթոլ վազգասընը խաթրա պրագմագտա տըր։ Պիրի՝ իհմալ, արիկէրի տէ սուի իտարէ եիւզիւնտէն Միլլէթի, Կ-Բաթրիզխանէմիզի միւշքիլ պիր հալէ գօյմըշլար տըր։ Իշէրուտէ եէնի Միլլէթ Ինզամամէսիյլէ եէնի պիր տէվրէլի իտարէ պաշլատըղընտա, վէ ահքտամը նիզամ հարքիէն իճրա օլունաըղընտա, ումարըզ քի պու կիպի սուի ահվալէ մէյտան զարմահաճագ տըր։

*** Տիարպէքիր մէրիսասասը Արհ. Անգրէաս Եպս. Զէլէպեան, բէնդէնպհ կիւնիւ սէմիմ մէմուրիյէթինէ միւթէվէճճիհէն չէրիմիզտէն հարէքէթ իթմիշ տիր։ Միւմանիլէյին ըէֆագաթընտա իքիսի Ատանա, պիրի Հաճըն վէ իւչիւ Տիարպէքիր իշին քի, ճէման 6 նէֆէր Անարատ Յղութիւն բահիպէլերի կիթմիշլէր տիր։

Ատանա վէ Հաճընտա զաթէն զըզ չօճուգլար մէքթէպիմիզ պուլունուպ, ֆագաթ Տիարպէքիրտէ զըզ չօճուգլար իշին միւճէտտէէն պիր մէքթէպ թէէսիս իտիլճէկինտէն, իշպու մէքթէպին էսասը ենթիզամընը թէրթիպ իթմէք իւզրէ, Անարատ Յղութիւն թարիգաթը Մայր վանքը Մեծաւորուհիսինին միւշավիրի Քոյր Էլպիս Կապրաչեան, շէհրը մէզքիւրէ կիթմիշ օլուպ, իշիթտիկիմիզէ կէօրէ, միւմաթէլէֆա

իքի այ զարգնատ իրմալը վապիթէ իւէ ավտէթ իտէնէք տիր. զիրա պուրաճա մէ-մուրիյէթինն էհէմմիյէթի վէ լիւզումը պագատը հասէպիյէ, պայպուպէթինին հիսա օլունաճաղը թապին վէ պինապէրին օն-տան ալեատէ Տիարպէքիրտէ գալմատաճա-ղը մէմուլը գավի տիր։

*** Պրուսա մէրիստասը Աբդ. Յարու-թիւն Եպս. Ճամճեան՝ Էսկի-շէհիրտէն չէն-րիմիզէ կելմիշ օլուպ, պուրաճա պաղը իշ-լէրինի թէսվիյէտէն ասնրա մանէլի մէ-մուրիյէթինէ ավտէթ իտէնէք տիր։— Ճամ-ճեան Գերպծ. Էսկի-շէհիրտէ թէէսսիմինէ չալըշըլան էրքէք չօճուգլար մէքթէպի ի-շինի օլուուգնա սըրատա գոյմուշ, վէ պիր գաչ կիւն տէ Քէօթահիատա գալարագ, օրանդն պաղը գարըշըգ իշլէրինի թէսվիյէյ չալըշմըշ սրը։— Գունատ էվվել եաղար-ղըմզ կիպի, պիպ, ումում բուէսսայը բու-հանիյէմիզին, իշլէրի պաշնատա պուլուն-տրգլարընը, վէ ճէմատաթն թէրագգըսը-նա, իսլահնա մախսուս հագգը արշու-լարընը իճրայէ թէշէպպիւս իթտիքլէրինի կէօրիւպ խապէր ալտրգնա, սիւթունա-ղրմըզտա մա էլ իքիթիար տէրճ իթմէյի պիր մանղուզիյէթ ատտ իտէրիզ։

*** Թագսիմէ Ֆրանսըզ խասթախա-նէսի իտարէսինին՝ խասթախանէյէ իլնագ իթմէք ֆիքրիյէ, իւզերինտէ Ալլահվէրտի աբարթըմանը ինչա իտիլմէք իւզրէ էլեկվ-երգտրրըլմագտա օլան Ս. Յովհ. Ոսկե-բերան վէ Ս. Յակոբ խասթախանէսի ա-բաղիսինի, տէյէրինտէն զիեատէ պիր ֆի-հաթլա սաթն ալմագ նիյէթինտէ պուլուն-տրը իշտիտիլեսը։ Պու հավատիսին մէվ-սուգիյէթինի թէէմին իտէմէյիզ, լաքին էկէր տօղրու իսկ, նազարը տիգգաթա ա-լընմասընը թավսիյէ իտէրիզ։

*** Էվվելքի կիւն Ֆրանսա ժէնէրալ գօնսօլոսը Մ. Սիլիէր, գօնսօլաթօ թէր-ճէմանը Մ. Գալըպճեան իլէ պիրլիքտէ էրմէնի բաթրիկ Դուբեան Սրբազանը զի-եարէթ իշին բաթրիգխանէյէ կիթմիշ իսկ տէ, միւշարիլէյին օրատա պուլմատըգը-տան, վէքիլի թարաֆընտան գապուլ օ-լունմըշ սրը։

Մեծարգոյ Տէր Խմբագիր,

Հաճեցէք Ձեր պատ. թերթին մէջ նոյ-նութեամբ հրատարակել իմ այս երկտողս։

«Մէճմուա»ի 4795 թիւին մէջ, Տեղե-կատուի մը յօդուածն ալքէ անցունելով՝ կը հանդիպիմ յոյժ զարմանաւորի և ան-չուշտ տպագրական վրիպակի մը, անձիս վերաբերող, ու ես ինքս զայն ուղղելու կը փութամ։

— Հոս վերջերս կատարուած Եպ. քուէ-արկութեանց ամենուս ծանօթ ցանկին մէջ իբր Բ. ընտրելի ներկայացուցածն էր Գրիգ. Թումայեան վարդապետը, ոչ թէ ես, ինչ-պէս անուշադրութեամբ կարդացած կ'երե-ւի Ձեր գրաչարն, զո՛ւր տեղ վրդովիլով հասարակաց կարծիքն ու նաեւ զիս՝ որ ոչ մէկ արժանիքի տէր ըլլալս ինձէն քաջ գիտնալով, ազատ կ'ապրիմ միշտ բարձրերը թռչելու մարմաջէն։

Ձեր շնորհիւ, գէթ այս անգամ, անօ-գուտ թիւրիմացութիւն մը խափանած ըլ-լալու գոհունակութեամբ, կը մնամ

Մեծ. Տեառնդ աղօթարար

Հ. Թ. ԹՈՄԱՃԱՆ Մ. Վ.

Տրապիզոն, 12 Օգստ. 1910

Մեկնուա.— Թէրթիպ սէհվի օլան պու իսիմ եանլըշլըգը, պիզմէ, հէր իքի միւհթէրէմ բահիպ հագգընտաքի թէվէճ հիւհիւմիզիւ պէեան իշին պիր վէսիլէ տիր։ Ցավհ. Մ. Վ. Թումայեանը Թրապի-զոն մէրխասալըգընա նամզէտլիկինի թէպ-րիք վէ օ մէմուրիյէթ ինթիխապընը արզու իթտիկիմիզ կիպի, Հ. Թ. Վ. Թո-մաճանը տախի օլ պապէքի լիեագա-թընը պիլտիկիմիզտէն, պիր կիւն այնի սըֆաթը իհրազ իյլէմէսինի թէմէննի իտէ-բիզ։

Բուսմ վէ Պուլկար ճէմատթարը պէյ-նինտէ տավալը քիլիսէ վէ մէքթէպէր հագգընտա պիթթանզիմ, Մէճլիսի մէ-պուսան վէ ահանճա թէտգիգ վէ գապուլ իտիլէրէք, պա իրատէի սէնիլի հաղրէթը Բասիշանի թասարիգ օլունմըշ օլան գա-նունընը՝ կէօհա իմթիհազաթը մէզնէպիէյի իվալ իթտիկնատէն պանօլա, պունուն վէ տիկէր պաղը մատատէլերին միւզաքէ-բէսի իշին քաթրիգխանէ մէճլիսլերինին տախի իշթիրաքչը մէթրօպոլիտլիքլեր-տէն ինթիխապ օլունարագ կէօնտէրիլէ-ճէք վէքիլլերտէն միւրէքքէպ պիր մէճլի-սի միլլինին թէյքիլի սուրէթինէ տաիր էվ-վելճէ Բուսմ քաթրիգլիկինտէն իճրա օլու-նան թէպլիղաթ իւզերինէ, տէվամիր վէ վիլաեէթլերտէն չիմտիյէ գատար օլունան իշարաթա նէզարէն, պաղը մահէլլերտէ Բուսմ էհալիսի, տէվլէթին գավանիին վէ նիզամաթընը թագտիր իտէրէք, բաթ-րիգխանէնին թէչէպպիւսիւնէ իմթիսալ իթմէմիշ, վէ տիկէր պաղը մահէլլերտէ հնունուզ վէքիլլեր ինթիխապ օլունմամը, լաքին մալիւմ օլան պաղը եէրլէրտէ, Բուսմ մէմուրիյնի բուհանիյէսիյլէ Եունանլըլարընը թահրիգ վէ թէշվիգիյէ կիզլի սուրէթտէ մէճլիսի միլլի իշին Իսթանպօլտա վէ թաշ-բատա մուգիմ մալիւմ էլ էսամի քէսան վէքիլ ինթիխապ իտիլմիշ տիր։

Պալէատէ պէեան օլընտրդը վէճնէլ, էսասէն գանուն վէ նիզամիարա մուգայիր օլան վէ բաթրիգխանէնին վազիֆէ վէ սէ-լահիյէթի խարճինտէ պուլընան պու մէճ-լիսի միլլինին պիլա բուխսաթ թօքլանմա-սը, բաթրիգխանէյէ գավանիյնի թէնգիտ (գրիթիզ) իթմէք վէ հիւքիւմէթին իւզէ-րինէ իճրաի նուֆուզ իտէրէք, գարարլա-րընընն իճրասընը մէն իյլէմէք իւզրէ պիր էհէմմիյէթը մահսուսէ վէ մահիյէթը բէսմիյէ վէրմէք մագսատիյլէ օլուպ, պունա իթի-բաք իյլէմէք իւզրէ գապուլը վէքեալէթ իտէն քէսան հագգյարընտա, Գանունը ճէ-զանընն 99ոնը մատատէսի մուճիպինճէ պէօ-յիւք վէ քիչիւք մէմուրլարտան հէր քիմ օլուրսա օլսուն, տէվլէթին էմրլէրինէ, գա-նուն ու նիզամլարընն ան քեամը իճրասընա, վէ հէր նէվ էմվալը էմիրիյէնին թահսիլի-նէ մուխալիֆէթ իշին սարֆը նուֆուզ վէ գուվվէյի միւէսսիրէ իտէճէք վէ իթ-տիրճէճէք օլուրսա, մուվագգաթ հապս ճէզասըյլա միւճազաթ օլընճաճաղընա, վէ էկէր մէմուրլարընն պու եօլտա հարէքէթի՝ ամիրլէրինին էմրիյլէ զարուրի վէ մճպու-րի վուզու պուլմըշ իսկ, պու ճէզա՝ պու մագուլէլերին հագգընտա ճարի օլմաեաք, իպթիտա էմր քիմտէն զուհուր իթմիշ իսկ, օնըն հագգընտա իճրա գըլընաճաղընա, վէ էկէր պու միսիլլու պիր հարէքէթ՝ տահա աղըր պիր ճինայէթէ սեպեպ օլուրսա, օ աղըր ճինայէթին ճէզասը հիւքմ վէ իճրա իտիլէճէկինէ, վէ մէզքիւր մատատէնին զէյլին-տէ կէօսթէրիլտիկի վէճնէ, պու եօլտա իճ-րաի նուֆուզ վէ գուվվէյի միւէսսիրէ ի-տէնէլէր, մէմուրիյնատէն տէյիլ իսկ, պիր սէ-նէտէն զիեատէ օլմագ իւզրէ, քէզալիք հապս ճէզասըյլա միւճազաթ օլընճաճաղը-նա կէօրէ, մէզքիւր մատատ իլէ զէյլի ահ-քեամընա թաթպիզէն, հուգուգը ումում-միյէ նամընա թաագիպաթ վէ մուամէլա-թը ճէզաիյէ իճրասը, վէ իտարէի էօրֆիյէ գարարնամէսինին ճնճը մատատէսի մուճի-պինճէ, հիւքիւմէթը ասքէրիյէ։ 1. Լիւ-զում կէօրիւլէն էշխասըն կիւնտուզ վէ կէ-ճէ էվվէրինի արամաեա, 2. Շիւպհէլի վէ սապգգալը կիրուհընատան օլուպ, հիւքիւ-մէթ թարաֆընտան ախզ ու կիրիֆթ օլը-նանլարը վէ իտարէի էօրֆիյէ ալթընա ա-լընան մահէլլէտէ իգամէթկեահլարը օլմա-եան էշխասը սաիր մահէլլէ սիւրմէյէ։ 3. Էնալինին սիլահ վէ ճէպխանէսինի թօքլանմաղա, 4. Թախտիշը էշհանը մուճ-ճիպ նէշրիեաթատա պուլունան զաղէթալա-րը տէրհալ թաթիլ իթմէկէ, վէ հէր տիւր-լիւ ճէմիյէթլերի մէն իյլէմէկէ մէէզուն օլատուզընտան, մատատէի մէզքիւրէ իլէ հիւ-քիւմէթը ասքէրիյէ թէէմին գըլանան մէէզունիյէթ վէ սէլահիյէթէ իսթինատէն մէճլիսի միլլինին մէնը իճթիմաը գարար-լաշտըրըլմըշ պուլունտըգը ճինէթլէ։ օ սու-րէթլէ մուամէլէ օլունմասը՝ Ատլիէ վէ Մէզահիպ նէզարէթինին սօն թէզքիրէսի իւզերինէ վիլաեէթլերէ թէպլիղ գըլընմըշ սրը։

*** Բէնէյէնպիհ կիւնիւ Ցէնէր բաթ-րիգխանէսինատ Սինօդ մէճլիսի թօքլանա-բագ, պալէատէքի պէեաննամէ հագգընտա ուզուն միւտտէթ իճրաի միւզաքէ-բէսի իշին քաթրիգխանէ մէճլիսլերինին ինթիխապ օլունմասընը ինչա իտիլմիշ տիր։ Բաթրիգ էֆ., պիր Բուսմ զաղէթասընընն մուհարրիրիյլէ միւլազաթընա, թէտպիրի մէզքիր հագգընտա իզհարը թէէսսիֆլէ, «Հիւքիւ-մէթին՝ իշի պու բատատէյէ գատար կէօ-թիւրէճէկինի մէմուլ իթմէզ խամ» տէմիշ տիր։ Պատէհու միւշարիլէյի, բաթրիգխա-նէէնին պու սըրատա նէ եաբաճաղընա տաիր վազը օլան սիւալլէ տէ, «Պունընն գարարը-նը, բաթրիգխանէնին իքի մէճլիսի վէրէ-ճէք տիր» տէյի պէեան իյլէմիշ տիր։

ՄԻԹԷՖԷՐՐԻԳ ՄՍԼԻՄԱԹ

Այմանիատան սաթն ալընան Պարպա-բսա Խայրէտտին վէ Թօրզուա Ռէյիս նամ զըրհլըլար, պու կիւն սաաթ 4 բատատէյէ-րինտէ լիմանըմըզա վասըլ օլմըշլար վէ վիւքէլա, Ասան վէ Մէպուսան մէճլիսլէ-րի րէիսլերի վէ սաիր բիճալ հաղրը օլտրգ-լարը հալտէ, պիր ճէմը զաֆիր թարաֆըն-տան ֆէվգէլատ իհթիրամաթլէ իսթիգ-պալ օլընմըշլար տըր։ Պու զըրհլըլար՝ Տօլ-մա-պաղչէ էօնիւնտէ տէմիր աթմըշլար տըր։

Պու սապահ Ֆրանսա սէֆիրի Բարիզ-տէն չէհրիմիզէ ավտէթ իթմիշ տիր։

Էվվելքի կիւն խարիճիէ նազրը Գա-պը Ալլիյէ կիթմէմիշ տիր։ Միւշարիլէյի վէ զէվճէսի՝ իւչ կիւն գալմագ իւզրէ Պողազ-իշինէ ազիմէթ իյլէմիշլէր տիր։

Ռէժի հագգընտա թէտգիգաթտա պու-լունմագ իւզրէ պիրի չիֆթճիլէրտէն, տի-կերի թիւճարատան օլարագ իքիչեր զաթն ինթիխապլըյա, սեպտ. 1է գատար իս-թանպօլա կէօնտէրմէլերի իշին, Մալիէ նէ-զարէթինտէն էսքիչ, Գավալա, Տրամա, Սէլանիք, Իզմիր, Թրապիզոն, Սամսուն վէ Պաֆրա կիպի մուհիմ մահէլլերէ թէլէգ-րաֆ չէքիլմիշ տիր։

Այ մահիմատը պու կէճէ կէօրիւլտիւ-կիւ հալտէ եարընն, կէօրիւլմէտիկի թագ-տիրտէ բաղար իրթէսի կիւնիւ Բամազան այընա կիրիլէճէք տիր։

Բէյթատան օգս. 31 թարիխիյէ աթի-տէքի թէլէկրաֆ ալընմըշ սրը. «Բուսխա-նընն, Գարատէնիզ ֆիլօսը իշին Սէվասթօ-բոլ վէ Նիգօլայէֆ ատմկեահլարընա Տրէտնօթ սիսթէմինտէ 4 զըրհը ինչաը-նա գարար վէրտիկի հավատիսի՝ Բէյթա մէհաֆիլի սիեասիէսինտէ մուճիպը թէաճ-ճիւպ օլմուշ սրը։— Բուսխանընն Գարա-տէնիզ ֆիլօսը, չիմտիքի հալտէ, միւսթէ-լիֆ սիսթէմէրտէ 8 հարպ սէֆինէսի իլէ 3 զըրհը, 13 թօրքիսօ մուխրէպի, 19 թօրքիսօ իսթիմպօթը, 5 թահթ էլ պահր վէ պիր չօգ թօր չէքէր վէ նագլիէ սէ-ֆինէլէրինտէն միւրէքքէպ տիր։»

Զարշէնպիհ կիւնիւ Մալիէ նէզարէթին-տէ բարալարըն իսլահը գօմիսիօնը ագտը իճթիմա իտէրէք, մէճիտիէ վէ լիրա ֆի-եաթլարը հագգընտա միւղաքէրաթտա պուլունմըշ սրը։ Պու գօմիսիօնըն բիեա-սէթի՝ էվվելճէ մալիէ միւսթէշարը Մ. Լօ-բան թարաֆընտան իյֆա իտիլմէքտէ ի-քէն, միւմայիլէյին իսթիֆասընտան տօ-լայը բիեասէթ՝ Ճավիտ պէյ թարաֆըն-տան Սրը Պապինկիանը թէվսի իտիլմիշ տիր։ Ճէրէեան իտէն միւղաքէրաթտան սօնրա, գօմիսիօն՝ մէճիտիէյէնին 20, լիրա-նըն 100 զչ-ա կէչմիսինէ գարար վէրմիշ տիր։ Ֆագաթ պու գարարընը՝ պիւտճէ վէ վարիտաթ իւզէրինտէ թէէսսիրի օլաճա-ղը նազարը տիգգաթա տալընտըգընտան, պու պապտէ թէտգիգաթը լազըմէտէ պուլունմագ իւզրէ իքինճի պիր գօմիսիօն թէչքիլ օլունմըշ սրը։ Պու գօմիսիօն տա եաղընտա թէտգիգաթընը իքմալ իտէ-ճէկինէ, նէթիճէի թէտգիգաթ իւզէրի-նէ պիր լահիսի գանունիէ եաբըլարագ, Մէճլիսի մէպուսանա վէրիլէճէք տիր։ Մէճլիսի մէպուսան տա գապուլ իտէրսէ, կէլէճէք անէք մարտան իթիպարէն մէճի-տիյէ 20, լիրա տա 100 զչ. օլաճագ տըր։

Մալիէ նէզարէթինճէ տարպը գարարլաշ-տըրըլմըշ օլան ուֆագլըգլար՝ 5, 10 վէ 20 բարալըգ օլաճագ տըր։ Դըրգ բարալըգ-լարա չու սըրատա իհթիեաճ կէօրիւլմէ-տիկինտէն, պունլարդն տարպը սօնրաեա թաալիգ իտիլմիշ տիր։ Պագըր օնլուգ քէ-սիլէճէկի հավատիսի եանլըշ սրը։ Շիմտի տարպ օլունաճագ սիքքէլերին ատէտի՝ ագալի 3 միլեոն օլաճագ տըր։

ԹԻՒՐԻԻԱ, ԵՈՒՆԱՆԻՍԹԱՆ ՎԷ ԿԻՐԻՏ ՄԷՍԷԼԷՍԻ

Էվվելքի կիւն ապա օլընան Մէճ-լիսի վիւքէլատա, Կիրիտ մէսէլէսի հագ-գընտա տէվլէթլէրին ճէվապըյա իշթիղալ իտիլմիշ, ֆագաթ ուզուն միւզաքէրաթ ճէրէեան իթտիկի հալտէ, հիչ պիր գարար վէրիլմիշ տիր։ Միւզաքէրաթ՝ պա թէ-լէկրաֆ սատրազամ քաշանա թէպլիղ օլը-նարագ, քէնտի ֆիքրլէրի սօրուլմըշ տըր։ Մէճլիսի վիւքէլանընն կէլէճէք իճթիմանը-տա, հիւքիւմէթ, պու մէսէլէտէ իթթի-խազ իտէճէկի խաթթը հարէքէթի գարար-լաշտըրաճագ տըր։

*** Իշպու մէսէլէ հագգընտա ալընան թէլէկրաֆլար.

Աթինա, 30 օգստ.— Թէպաասը Եու-նանիյէտէն պուլընան Կիրիտլիլերին՝ Կի-րիտէքի մէմուրիյէթլերինտէն խաթիֆա իթմէք իւզրէ Եունան Մէճլիսի մէլլիինէ կիրմէյէրինտէ հիչ պիր մահզուր կէօրմէ-սիքլերինէ տաիր համի տէվլէթլեր թա-բրաքընտան հիւքիւմէթը Օսմանլիէնին նօ-թասընա ճէվապ վերիլճէկի խապէրի՝ միւ-սալէհա իշին թէէմինաթ ատտ օլունարագ, մահզուզիյէթը ազիմէյի մուճիպ օլմըշ սրը։

Աթինա.— Մ. Զօրպանը, Թէսալիա ֆիրգաի ասքէրիյէսի գօմանանլըզընը տէ-բէօհտ իտէճէկի սէօյլէնիեօր։

Աթինա — Իթալիա խարիճիէ նազրը Մ. Սան-Ճիուլիանօ իլէ Մ. Վէնէցիլօս պէյնինտէ ուզուն վէ սամիմի սուրէթտէ ճէրէեան իտէն միւլազաթա պէօյիւք է-հէմմիյէթ վերիլիեօր։ Պու միւլազաթտա պաչլըճա Կիրիտ մէսէլէսի մէվզուի պահս օլմըշ սրը։

Բարիզ, 31 օգստ.— Պու սապահ Բա-րիզտէ, Իսթանպօլտան պիր Պէրլին զա-զէթասընա չէքիլէն պիր թէլէկրաֆա աթ-ֆէն, Թիւրքիանընն Եունանիսթանա գարշը իլանը հարպ իթտիկի չայլ օլմըշ իսկ տէ, Օսմանլը սէֆիրի՝ պու չայլայը բէսմէն թէքզիպ իթմիշ տիր։

Բարիզ.— Թիւրքիա իլէ Եունանընն միւ-նասէպաթը հագգընտա տէվէրան իտէն թաթարի էզհանը մուճիպ չայտալարը, տէվլէթը Օսմանիէ սէֆիրի Նաում բաշա թէքզիպ իթմիշ տիր։ Սէֆիրի միւշարի-լէյի, մատատ՝ Եունան Մէճլիսի մէլլիինին ինթիխապլարը սէպեպլիյէ զուհուրա կելէն նիւմայիշլերէ տաիր օլարընը, ֆագաթ իքի հիւքիւմէթին արասընտաքի միւնա-սէպաթա խալել կելմէմիշ իսուկինի պէ-եան իյլէմիշ տիր։

Աթինա 1 սեպտ.— Տէվլէթլեր, Մ. Վէ-նէցիլօս իլէ Մ. Բոլիեօրկինին չօգտան պէրու Եունան թէպաասընտան օլաուզլա-ըը իշին, պունլարդն, մէճլիսի միլլի միւզա-քէրաթընա իշթիրաքլարընը մէն իտէմէեէ-ճէքլէրինի, անճագ տիկէր իւչ կիրիտլի-նին ինթիխապընա միւթէրիզ պուլունտրգ-լարընը վէ պու իւչ քիշինդն ինթիխապը թաատիգ իտիլիպ իտիլմէմէսի մէճլիսի միլ-լիյէ այիտ օլաուզընտան, մէճլիսի մէզքիւ-ըընն թօքլանմասընտան էվվել Եունան հիւ-քիւմէթի նէզտինտէ չիմտիլիք պիր թէ-չէպպիւսատ պուլունմաեա մահէլլ օլմատը-ղը զանընընա պուլունտրգլարընը հիւքիւ-մէթը Օսմանլիյէ միւշթէրէքէն պիլտիրմիշ-լէր տիր։

Բօմա — Վիէննատան «Թրիպունա»եա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Ավըսթ-րիա վէ Ալմանիա՝ Կիրիտ մէսէլէսինին թէս-վիյէսինի համի տէվլէթլերէ թէրք իտի-եօրլար։

Աթինա.— Եունան գապլինէսի՝ Կիրիտ-լիլերին Մէճլիսի միլլիյէ՝ ինթիխապը հագ-գընտա պիր գարար վէրմէք քէնտիսինէ ախտ օլարդրնը, անճագ Մէճլիսի միլլինին Կիրիտլիլերի գապուլ եախսատ բէտտ իթմէք հագգընը հայիզ պուլընտաղընը պէեան ի-թտիկի թէէմին օլունուեօր։

Աթինա.— Ինթիխապ օլընան իւչ Կի-րիտլի մէպուսընն, հիւքիւմէթին իշինի կիւճ-ենշիրմէմէք իշին Մէճլիսի մէպուսան ա-զալըզընը գապուլ իթմէկեճէքլերի բիվա-յէթի խարիեեօր։

ՖԷՆԷՐ ԲԱԹՐԻԳԽԱՆԷՍԻ

ՄԷՃԼԻՍԻ ՄԻԼԼԻՍԻ

Տախիլիէ նէզարէթի իսթիխպարաթ գալէմինտէն զազէթալարա աթիտէրի պէ-եաննամէ թէպլիղ իտիլմիշ տիր։

Բուսմ վէ Պուլկար ճէմատթարը պէյ-նինտէ տավալը քիլիսէ վէ մէքթէպէր հագգընտա պիթթանզիմ, Մէճլիսի մէ-պուսան վէ ահանճա թէտգիգ վէ գապուլ իտիլէրէք, պա իրատէի սէնիլի հաղրէթը Բասիշանի թասարիգ օլունմըշ օլան գա-նունընն՝ կէօհա իմթիհազաթը մէզնէպիէյի իվալ իթտիկնատէն պանօլա, պունուն վէ տիկէր պաղը մատատէլերին միւզաքէ-բէսի իշին քաթրիգխանէ մէճլիսլերինին տախի իշթիրաքչը մէթրօպոլիտլիքլեր-տէն ինթիխապ օլունարագ կէօնտէրիլէ-ճէք վէքիլլերտէն միւրէքքէպ պիր մէճլի-սի միլլինին թէչքիլի սուրէթինէ տաիր էվ-վելճէ Բուսմ քաթրիգլիկինտէն իճրա օլու-նան թէպլիղաթ իւզէրինէ, տէվամիր վէ վիլաեէթլերտէն չիմտիյէ գատար օլունան իշարաթա նէզարէն, պաղը մահէլլերտէ Բուսմ էհալիսի, տէվլէթին գավանիին վէ նիզամաթընը թագտիր իտէրէք, բաթ-րիգխանէնին թէչէպպիւսիւնէ իմթիսալ իթմէմիշ, վէ տիկէր պաղը մահէլլերտէ հնունուզ վէքիլլեր ինթիխապ օլունմամը, լաքին մալիւմ օլան պաղը եէրլէրտէ, Բուսմ մէմուրիյնի բուհանիյէսիյլէ Եունանլըլարընն թահրիգ վէ թէշվիգիյէ կիզլի սուրէթտէ մէճլիսի միլլի իշին Իսթանպօլտա վէ թաշ-բատա մուգիմ մալիւմ էլ էսամի քէսան վէքիլ ինթիխապ իտիլմիշ տիր։

Պալէատէ պէեան օլընաղը վէճնէլ, էսասէն գանուն վէ նիզամարա մուգայիր օլան վէ բաթրիգխանէնին վազիֆէ վէ սէ-լահիյէթի խարճինտէ պուլընան պու մէճ-լիսի միլլինին պիլա բուխսաթ թօքլանմա-սը, բաթրիգխանէյէ, գավանիյնի թէնգիտ (գրիթիզ) իթմէք վէ հիւքիւմէթին իւզէ-րինէ իճրաի նուֆուզ իտէրէք, գարարլա-ըընն իճրասընը մէն իյլէմէք իւզրէ պիր էհէմմիյէթը մահսուսէ վէ մահիյէթը բէսմիյէ վէրմէք մագսատիյլէ օլուպ, պունա իթի-բաք իյլէմէք իւզրէ գապուլը վէքեալէթ իտէն քէսան հագգյարընտա, Գանունը ճէ-զանընն 99ոնը մատատէսի մուճիպինճէ պէօ-յիւք վէ քիչիւք մէմուրլարտան հէր քիմ օլուրսա օլսուն, տէվլէթին էմրլէրինէ, գա-նուն ու նիզամլարընն ան քեամը իճրասընա, վէ հէր նէվ էմվալը էմիրիյէնին թահսիլի-նէ մուխալիֆէթ իշին սարֆը նուֆուզ վէ գուվվէյի միւէսսիրէ իտէճէք վէ իթ-տիրճէճէք օլուրսա, մուվագգաթ հապս ճէզասըյլա միւճազաթ օլընաճաղընա, վէ էկէր մէմուրլարընն պու եօլտա հարէքէթի՝ ամիրլէրինին էմրիյլէ զարուրի վէ մճպու-րի վուզու պուլմըշ իսկ, պու ճէզա՝ պու մագուլէլերին հագգընտա ճարի օլմաեաք, իպթիտա էմր քիմտէն զուհուր իթմիշ իսկ, օնընն հագգընտա իճրա գըլընաճաղընա, վէ էկէր պու միսիլլու պիր հարէքէթ՝ տահա աղըր պիր ճինայէթէ սեպեպ օլուրսա, օ աղըր ճինայէթին ճէզասը հիւքմ վէ իճրա իտիլէճէկինէ, վէ մէզքիւրէ մատատէնին զէյլին-տէ կէօսթէրիլտիկի վէճնէ, պու եօլտա իճ-ըաի նուֆուզ վէ գուվվէյի միւէսսիրէ ի-տէնէլէր, մէմուրիյնատէն տէյիլ իսկ, պիր սէ-նէտէն զիեատէ օլմագ իւզրէ, քէզալիք հապս ճէզասըյլա միւճազաթ օլընաճաղը-նա կէօրէ, մէզքիւր մատատ իլէ զէյլի ահ-քեամընա թաթպիզէն, հուգուգը ումում-միյէ նամընա թաագիպաթ վէ մուամէլա-թը ճէզաիյէ իճրասը, վէ իտարէի էօրֆիյէ գարարնամէսինին ճնճը մատատէսի մուճի-պինճէ, հիւքիւմէթը ասքէրիյէ։ 1. Լիւ-զում կէօրիւլէն էշխասըն կիւնտուզ վէ կէ-ճէ էվվէրինի արամաեա, 2. Շիւպհէլի վէ սապգգալը կիրուհընատան օլուպ, հիւքիւ-մէթ թարաֆընտան ախզ ու կիրիֆթ օլը-նանլարը վէ իտարէի էօրֆիյէ ալթընա ա-լընան մահէլլտէ իգամէթկեահլարը օլմա-եան էշխասը սաիր մահէլլէ սիւրմէյէ։ 3. Էնալինին սիլահ վէ ճէպխանէսինի թօքլանմաղա, 4. Թախտիշը էշհանը մուճ-ճիպ նէշրիեաթատա պուլունան զաղէթալա-ը տէրհալ թաթիլ իթմէկէ, վէ հէր տիւր-լիւ ճէմիյէթլերի մէն իյլէմէկէ մէէզուն օլատուզընտան, մատատէի մէզքիւրէ իլէ հիւ-քիւմէթը ասքէրիյէ թէէմին գըլանան մէէզունիյէթ վէ սէլահիյէթէ իսթինատէն մէճլիսի միլլինին մէնը իճթիմաը գարար-լաշտըրըլմըշ պուլունտրգը ճինէթլէ։ օ սու-րէթլէ մուամէլէ օլունմասը՝ Ատլիէ վէ Մէզահիպ նէզարէթինին սօն թէզքիրէսի իւզերինէ վիլաեէթլերէ թէպլիղ գըլընմըշ սրը։

*** Բէնէյէնպիհ կիւնիւ Ցէնէր բաթ-րիգխանէսինատ Սինօդ մէճլիսի թօքլանա-բագ, պալէատէքի պէեաննամէ հագգընտա ուզուն միւտտէթ իճրաի միւզաքէ-բէսի իշին քաթրիգխանէ մէճլիսլերինին ինթիխապ օլունմասընը ինչա իտիլմիշ տիր։ Բաթրիգ էֆ., պիր Բուսմ զաղէթասընընն մուհարրիրիյլէ միւլազաթընա, թէտպիրի մէզքիր հագգընտա իզհարը թէէսսիֆլէ, «Հիւքիւ-մէթին՝ իշի պու բատատէյէ գատար կէօ-թիւրէճէկինի մէմուլ իթմէզ խամ» տէմիշ տիր։ Պատէհու միւշարիլէյի, բաթրիգխա-նէէնին պու սըրատա նէ եաբաճաղընա տաիր վազը օլան սիւալլէ տէ, «Պունընն գարարը-նը, բաթրիգխանէնին իքի մէճլիսի վէրէ-ճէք տիր» տէյի պէեան իյլէմիշ տիր։

ՄԻԹԷՖԷՐՐԻԳ ՄՍԼԻՄԱԹ

Այմանիատան սաթն ալընան Պարպա-բսա Խայրէտտին վէ Թօրզուա Ռէյիս նամ զըրհլըլար, պու կիւն սաաթ 4 բատատէյէ-րինտէ լիմանըմըզա վասըլ օլմըշլար վէ վիւքէլա, Ասան վէ Մէպուսան մէճլիսլէ-րի րէիսլերի վէ սաիր բիճալ հաղրը օլտրգ-լարը հալտէ, պիր ճէմը զաֆիր թարաֆըն-տան ֆէվգէլատ իհթիրամաթլէ իսթիգ-պալ օլընմըշլար տըր։ Պու զըրհլըլար՝ Տօլ-մա-պաղչէ էօնիւնտէ տէմիր աթմըշլար տըր։

Պու սապահ Ֆրանսա սէֆիրի Բարիզ-տէն չէհրիմիզէ ավտէթ իթմիշ տիր։

Էվվելքի կիւն խարիճիէ նազրը Գա-պը Ալլիյէ կիթմէմիշ տիր։ Միւշարիլէյի վէ զէվճէսի՝ իւչ կիւն գալմագ իւզրէ Պողազ-իշինէ ազիմէթ իյլէմիշլէր տիր։

Բէժի հագգընտա թէտգիգաթտա պու-լունմագ իւզրէ պիրի չիֆթճիլէրտէն, տի-կերի թիւճարատան օլարագ իքիչեր զաթն ինթիխապլըյա, սեպտ. 1է գատար իս-թանպօլա կէօնտէրմէլերի իշին, Մալիէ նէ-զարէթինտէն էսքիչ, Գավալա, Տրամա, Սէլանիք, Իզմիր, Թրապիզոն, Սամսուն վէ Պաֆրա կիպի մուհիմ մահէլլերէ թէլէկ-րաֆ չէքիլմիշ տիր։

Այ մահիմատը պու կէճէ կէօրիւլտիւ-կիւ հալտէ եարընն, կէօրիւլմէտիկի թագ-տիրտէ բաղար իրթէսի կիւնիւ Բամազան այընա կիրիլէճէք տիր։

Բէյթատան օգս. 31 թարիխիյէ աթի-տէքի թէլէկրաֆ ալընմըշ սրը. «Բուսխա-նընն, Գարատէնիզ ֆիլօսը իշին Սէվասթօ-բոլ վէ Նիգօլայէֆ ատմկեահլարընա Տրէտնօթ սիսթէմինտէ 4 զըրհը ինչաը-նա գարար վէրտիկի հավատիսի՝ Բէյթա մէհաֆիլի սիեասիէսինտէ մուճիպը թէաճ-ճիւպ օլմուշ սրը։— Բուսխանընն Գարա-տէնիզ ֆիլօսը, չիմտիքի հալտէ, միւսթէ-լիֆ սիսթէմէրտէ 8 հարպ սէֆինէսի իլէ 3 զըրհը, 13 թօրքիսօ մուխրէպի, 19 թօրքիսօ իսթիմպօթը, 5 թահթ էլ պահր վէ պիր չօգ թօր չէքէր վէ նագլիէ սէ-ֆինէլէրինտէն միւրէքքէպ տիր։»

Զարշէնպիհ կիւնիւ Մալիէ նէզարէթին-տէ բարալարըն իսլահը գօմիսիօնը ագտը իճթիմա իտէրէք, մէճիտիէ վէ լիրա ֆի-եաթլարը հագգընտա միւղաքէրաթտա պուլունմըշ սրը։ Պու գօմիսիօնըն բիեա-սէթի՝ էվվելճէ մալիէ միւսթէշարը Մ. Լօ-բան թարաֆընտան իյֆա իտիլմէքտէ ի-քէն, միւմայիլէյին իսթիֆասընտան տօ-լայը բիեասէթ՝ Ճավիտ պէյ թարաֆըն-տան Սրը Պապինկիանը թէվսի իտիլմիշ տիր։ Ճէրէեան իտէն միւղաքէրաթտան սօնրա, գօմիսիօն՝ մէճիտիէյէնին 20, լիրա-նընն 100 զչ-ա կէչմիսինէ գարար վէրմիշ տիր։ Ֆագաթ պու գարարընը՝ պիւտճէ վէ վարիտաթ իւզէրինտէ թէէսսիրի օլաճա-ղը նազարը տիգգաթա տալընտըգընտան, պու պապտէ թէտգիգաթը լազըմէտէ պուլունմագ իւզրէ իքինճի պիր գօմիսիօն թէչքիլ օլունմըշ սրը։ Պու գօմիսիօն տա եաղընտա թէտգիգաթընը իքմալ իտէ-ճէկինէ, նէթիճէի թէտգիգաթ իւզէրի-նէ պիր լահիսի գանունիէ եաբըլարագ, Մէճլիսի մէպուսանա վէրիլէճէք տիր։ Մէճլիսի մէպուսան տա գապուլ իտէրսէ, կէլէճէք անէք մարտան իթիպարէն մէճի-տիյէ 20, լիրա տա 100 զչ. օլաճագ տըր։

Մալիէ նէզարէթինճէ տարպը գարարլաշ-տըրըլմըշ օլան ուֆագլըգլար՝ 5, 10 վէ 20 բարալըգ օլաճագ տըր։ Դըրգ բարալըգ-լարա չու սըրատա իհթիեաճ կէօրիւլմէ-տիկինտէն, պունլարդն տարպը սօնրաեա թաալիգ իտիլմիշ տիր։ Պագըր օնլուգ քէ-սիլէճէկի հավատիսի եանլըշ սրը։ Շիմտի տարպ օլունաճագ սիքքէլերին ատէտի՝ ագալի 3 միլեոն օլաճագ տըր։

Թրապիզոն (լէ Էրզրում պէյնինաէ կա-
բըլաճագ տէմիր եօլ խաթթը իշին թէա-
գիգաթատ պուլունմակ իւզրէ օրանա
կէսնատէրիլէն հէյլի՝ չարշէնպէհ կիւնիւ
ավտէթ իթմիշ, վէ բարձրընը թանզիմ
իթմէք իւզրէ պուլունմըշ տըր։ «Սա-
պահ»ըն պէհանընա կէօրէ, Թրապիզոն-
ատան պաշլանճագ օլան պու խաթթըն
Զօրում նէհրինտէն կէշմէսի վէ պիր թա-
գըմ նիւքսէք տաղտարը պէօյիւք պիր մա-
նի թէշքիլ իյէմէսի սէպէպլէ սարքը նա-
զար իտիմէսի թավսիյէ օլունաճագ վէ
պունա մուգապիլ թիճարէթ վէ ֆէնոը
հարպ նօգթաթ նազարընատան պէօյիւք է-
հէմմիյէթի պուլունան Թիրէպոլը-Կիւմիշ-
խանէ վէ Էրզրում խաթթընը ինչասը
լիւզումը պէհան իտիլէճէք իմիշ։ Զանն
օլունաբըլընա կէօրէ, պու խաթթըն ինչա-
սընա, հիւքիւմէթին հիսապընա օլարագ
կէլէճէք սէնէնին իպթիտասընատան պաշ-
լանճագ տըր։

Պարպարոս Խայրէտտին վէ Թորղուտ
Ռէյիս զբրհլըարընը Զանագ-գալէյէ կէ-
թիրէն ամիրալ Դոխրն չէրէֆինէ չարշէն-
պէհ կիճէսի մապէյնը Հիւմայունատա, եաղ-
տըրըմըզ վէճէնէ պիր զիհանֆէթ վէրիլմիշ։
Վէ պունատա ամիրալն մայէթի իլէ Սլ-
մանիա մասլահաթկիւզարը վէ սէֆարէթին
պէօյիւք մէմուրլարը վէ պաղը վիրէլա
իլէ ռիճալը Օսմանիէ պուլունմըշլար տըր։
Սուֆրատա Զաթը Շահանէնին սաղ թա-
ռֆիլարընատա մասլահաթկիւզար վէ պոլ
թարֆիլարընատա ամիրալ վէ պատէհու սը-
բասրյա զէվաթը սարէթ օթուրմըշլար տըր։
Զիհանֆէթտէն էվվէլ մասլահաթկիւզար ի-
լէ ամիրալ, հուզուրը Շահանէյէ գապուլ
օլունարագ, մազհարը իլթիֆատ օլմուշ-
լար տըր։— Ամիրալ վէ մայէթի՝ իրթէսի
կիւն Զանագ-գալէյէ ավտէթ իմիշլէր տըր։

Եունանիստան (լէ Պուկիարիստան պէյ-
նինաէ կիզլի պիր իթթիֆագ ագա օլըն-
ըրընը Մաթէն զաղէթատը բիվայէթ խա-
հոր։

Ալֆ. սեպտ. 15տէն իթիբարէն էմրը
ախէրէ ատկին, Ագտէնիզ Ինկիլիզ ֆիլոսը-
նէն Պահրը Սէֆիա ատալարը թարաֆին-
տա ատալարը՝ Ինկիլթէրրա պահրիէ նէ-
զարէթի թարաֆինատան մէզքիւր ֆիլո գօ-
ժանտանընա էմր օլունմըշ տըր։

Գրիսսէլտ քիչատ օլունան Սուլ-
ֆոնկրէսինէ հիւքիւմէթը Օսմանիէ թարա-
ֆինատան վէքիլ թային օլունան Օսմանը
մէպուսլարը, չէհրի մէզքիւրէ վասըլ օլ-
մուշլար վէ չարշէնպէհ կիւնքի իճթիմատէ
հաղը պուլունմըշլար տըր։

Թայմ զաղէթասընին պէհանընա նա-
զարէն, Համիտիյէ զրուապէօրիւ իլէ ռիւ-
քիւզը Շահանէյէ մախսուս էրթօղրուլ եա-
թը թէսլիհաթընէն էն սոն սիսթէմ թիֆա-
գը իշին, Արմատրոնկ վէ Վինգօրթ ա՝էր-
վիկ ֆապրիգասընատան սաթին ալընան թօր
վէ մուհիմմաթ՝ Իսթանպօլա կէոնտէրիլ-
միշ տըր։

Հիւքիւմէթ, տէնիզ ալթընատան սէյրը
սէֆէր իսէր իքի թօրբիաս սաթին ալա-
ճագ տըր։

Սամսօն վէ Տրաճ թօրբիտօլարը Գա-
ռատէնիզ կիթմիշլէր տըր։

Սամսօն-Սիվաս խաթթընընն պու սէնէ
պաշլանմասը գարարլաշըրըլմըշ օլան դըս-
մընին թէտգիգաթը իպթիտայէտի խիթամ
պուլմագ իւզրէ տըր։ Թարիգի ումումի
իշին վէրիլմիշ օլուպ տա, պու սէնէ սար-
քը գապիլ օլմատան ադէյէտէն, մուահիսա-
րէն եէրինէ գօնուլմագ իւզրէ 100,000
լիրա սարքը գարարկիր օլմուշ տըր։ Պու
ադէյէ իլէ զիմտիլիք թէէսիսատը իպթի-
տայէ իլէ խաթթըն 25 քիլօմէթրօլըգ
գըսմը եարըլաճագ տըր։ Պու գըսմ ամէ-
եաթը՝ չէրտիթի մախսուսէ իլէ միթէ-
հիւալէրէ վէրիլէճէկինտէն, նէզարէթ 15
կիւնէ գատար պու պատէքի չարթլարը
իլան իտէճէք տիր։

Սարը էսգագ Հիւսէյին Հիլմի բաշա՝
չարշէնպէհ կիւնիւ Պապը Ալիյէ կիտէրէք,
տա խիրէ վէ խարիճիէ նազիրլարը իլէ միւ-
լագաթ իթմիշ տիր։

Մէէզունէն մէմլէքէթինէ ատիմէթի
միւնասիպէթիյէ Ամէրիգա սէֆիրի Մ.
Սթրաուս, ըլճիազաթընատա սէֆարէթին
պաշ թէրճէմանը օլաուզը հալա, չարշէն-
պէհ կիւնիւ մապէյնի Հիւմայունա ատի-
մէթիլէ, հուզուրը Հիւմայունա դատալ օ-
լունմըշ, վէ Զաթը հաղրէթը Բատիշահիյէ
արզը վէտա իլէմիշ տիր։

Թարաֆը հաղրէթը Բատիշահիյէն Գա-
բատաղ գրալը պիրինտի Նիգօլատա պիր
արապ ատը լէտատ պույրուլմըշ օլմաղլէ,
գրալը միւշարիէյէ թարաֆինատան արզը
թէշէքքիւրիւ հավի պիր թէլէկրաֆ չէքիլ-
միշ տիր։

Հարպիէ նազիրը՝ չարշէնպէհ սապահը
Քեազըտխանէ թարաֆլարընա պիլ ատիմէ,
օրալարատա առաքիրի Օսմանիէ թարաֆին-
ատան իճրա իտիլէն մանօվրալարը թէֆ-
թիշ իթմիշ, վէ պատէհու Մէքթէպը հար-
պիէյէ կիտէրէք, պաղը էվամիր վէ թէն-
պիհնամ վէրմիշ տիր։

Եունան սէֆիրի՝ պաշ թէրճէմանը իլէ
պիրլիքատ չարշէնպէհ կիւնիւ Պապը Ալիյէ
կիտէրէք, խարիճիէ նազիրը իլէ միւլա-
գաթ իթմիշ տիր։ Սէֆիր, պօյգօթաժը-
ն հնուզ տէվամ իթմէքատ օլաբզընը, վէ
Սէլանիքատ պուլունան պիր գաչ Եունան-
լընն հուտուսը Օսմանի խարիճինէ չըգա-
ըրլաճաղընը վէ Թարապլուսը Ղարպ սու-
լարընատա Եունան սինկէրճի դայըղլարը-
նն մուհաֆաղատընա մէմուր Եունան կոն-
պօթընա գարշը պաղը թէճավուզ վու-
գուա կէլտիկինի պէհան իյէմիշ տիր։

Ախնատան պա թէլէկրաֆ խապէր
վէրիլտիկինէ կէօրէ, Եունան խարիճիէ
նազիրը՝ պօյգօթաժ սէպէպլէ պաղը մա-
հէլլէրատ իճրա իտիլէն մուամէլաթը չէտի-
տէտէն սօղայը Օսմանը սէֆարէթի մաս-
լահաթկիւզարընա չիքայէթ իթմիշ տիր։
Էգճիւմէն Թէսէնտիրէ նամնիմ ճէզիրէ կա-
զընընատա գարատա օթուրմըշ օլան պիր
Եունան վաբօրը իլէ Իսկիւատար հատիսէ-
սինատէն պահա իյէմիշ տիր։ Պու հատիսէ-
լէրտէն պիրի չու տըր քի, բիվայէթէ կէօ-
րէ, պիր Եունան վաբօրը՝ Թէսէնտիրէ կա-
զընընատա գարատա օթուրմըշ, վէ պու-
թարընը վաբօրլար եարարմ իթմէք իսթէ-
տիքլէրի հալատ, պօյգօթաժճըլար մըւ-
սատատ իթմէմիշլէր տիր։ Տիկկէ հատիսէյէ
կէլինճէ, Իսկիւատարտա պիր Եունանը
ֆամիլեանընն չօճուղը վէֆաթ իթմիշ, վէ ճէ-
նազէնին արապա իլէ գապրիսթանա նագ-
լինի պօյգօթճըլար գօյվէրմէմէքլէրինատէն,
թապուտը չօճուղընն ֆամիլեասը կէօթիւր-
մէյէ մէճպուր օլմըշլար տըր։— Եունան
սէֆիրի, խարիճիէ նազիրըրյա չարշէնպէհ
կիւնիւ պիր սաաթ տէվամ իսէն միւլա-
գաթընատա, պու հատիսէլէրի տէ անլաթ-
մըշ իսէ տէ, Բիֆաթ բաշա՝ պու պապտէ
իսպաթլար իսթէմիշ, վէ այնի վաղըթատա
Եունանիստանատա Կիրիալիէրին ինթիսա-
պը՝ անվալի գաբըլաբրաղընատան, պունընն
պիր թագըմ միւշքիլաթա սէպէպիյէթ վէր-
տիկինի սէրմէհան իյէմիշ տիր։

Եէսի ամը վէ մարթին թիւֆէնքլէրի
թաշը պիր չէթէ՝ 5-6 կիւն էվվէլ Ադ-
թարմաճատա պօմթանճըլըգ իսէն Գըրըմը
Սիւլէյմանընն պօմթանընա կիրմիշլէր վէ
ճէպրէն պօմթանը ալմըշլար։ Սոնրա տա
Բլըճա գարիէսինատէն Մուրատ օղլը Հիւ-
սէյին աղանընն տալարընատա զոր իլէ պիր
հայվան քէսէրէք, հէյպէլէրինէ գօնուլ
կէշմիշլէր։ Տահա սոնրա Ավտան գարիյէ-
սինէ վարմըշլար։ պիր բէնզէրին արբա
թարլասընա հայվանլարընը եանաշտըրըգ,
սապահա դատար եէտիրմիշլէր վէ իրթէսի
կիւն սավուշուպ կիթմիշլէր։ պու հալլէրի
տուեուպ իշիտէն՝ քէօրիւլէրատ։ Զաղըբ-
ճալը պուրանա կէլմիշ տէյի պիր հիքմ
սիրմէքատ իմիշ։ Պիլմէմ քի հիքիւմէթ՝
պէօյէ չէյլէրէ ալաբրը՞ մը։ (Էսկի-չէհիր)

Էմնիյէթը ումումի միւտիրիյէթինատէն.
— Կէշէնատ պիր իքի կիւն ֆասլա իլէ Իս-
լամ զընանֆէթինէ կիրմիշ իքի Խրիսթիան
գաաընը. Պէյօղլը ճաամէլէրինատ վէ ֆէ-
նա պիր հալ ու հարէքէթատ կէօրիւլմիւշ
վէ հաղդարընատա Թանգըդամ իճրասընա
պաշլանմըշ տըր։ Պունդն նէ կիսի պիր
մազանատ միւսիմանա օլարդը այիքտար
պուլունարընատան, պունատան պէօյէ չար-
չաֆ կիյինմիշ օլարդը հալատ պու կիսի
անվալ ու հարաքատա թէստատ իանը-
լէր՝ մէմուրիյին ինդիրմիյէ թարաֆին-
ատան թատգիգ վէ տիւշարը ճէզա խիլէ-
ճէքլէր տիր։

Զաբշէնպէհ սապահը համիլէ պիր Բում
դատընը, վալիտէսիյէ պիրլիքատ Գալա-
թատան Շիշլիյէ կիթմէք իւզրէ պիր թը-
բամվայ արապասընա բաքիպ օլմուշ։ Թը-
բամվայ Պէյօղլընատա Բարմագ-դաբու էօ-
նիւնէ կէլմիկնատ, համիլէ գատընը աղ-
բրը թուտմուշ վէ տիւնեատա պիր էրքէք
էվլատ կէթիրմիշ տիր։ Նէյնի ատղան չօ-
ճուգ՝ միւմքին մէրթէպէ պէղլէրէ սարը-
լարագ, թրամվայ արապասը եօլունա տէ-
վամ իթմիշ, վէ Թարապիատէ դատընն ա-
բրապատան էնէրէք, պիր արապա իլէ Ալ-
մանիա խաթխանէսինէ նազլ իտիլմիշ
տիր։

Բազար կիւնիւ Հայատար-բաշատա Ժադ
Մանգիլ բաշանընն ֆամիլեասը՝ Մատատա-
քի գաբրդ եարրընը սէյր իթմէյէ կիթմիշ
օլտուզը հալատ, էվվէ խըրսըզլար կիրէրէք,
250 լիրա գըյմէթինատ էշեա, 20 լիրալըգ
պանգնոթ վէ պաղը ասարը ատիգա այըր-
մըշլար տըր։

Այտի. օգոստոսըն 22սինատէ, Իսթան-
պոլատա պէօյիւք մէյվէ թաճիրի Աստատուր
էֆ. Ֆէրթէրեան, Արժանթին ճիւմհուրի-
յէթինատ թիճարէթճէ մուհիմմ պաղը իշ-
լէր իճրա իտիրէք, իւչ օղլը իլէ յիրլիքա-
տ Բարիզէ կիթմիշ, վէ Մոնթօլոն սոգա-
ղընատա պիր Բուտ լօգանթատընատա պու-
լունտըղը սըրատա, Պալեօղեան Երուանդ
խամինատ պիր թէրճէման իլէ ատօթլըգ
ըյտա իթմիշ։ Պալեօղեան, միւմարիյէնէ
Բարիզատ գլաղոպուլըգ իթմէյի թէքլիֆ
իթմէկինատէն, թէքլիֆի գապուլ օլունմըշ
էվ Ատատուր էֆ. Ֆէրթէրեան, մէրգուա-
մա, իրթէսի կիւնիւ Լաֆայէթ սոգաղընա-
տա պուլունտըղը օթէլէ կէլմէսինի սէյ-
էմիշ։ Պիր արա թաճիր եանընտատքի օտա-
տատ պուլունտըղը սըրատա, Պալեօղեան՝
ատրունինատ 5039 ֆր. իլէ 25 ինկիլիզ լի-
րասը պուլունան միւմարիյէյինն բարա քէսէ-
սինի աչըրըպ ֆիրար իթմիշ տիր։ Տէրհալ
քէյֆիյէթ զապթատատ խապէր վէրիլմիշ,
վէ խըրսըզ զապթաճա արանմագատա ի-
քէն, Ատատուր էֆ.՝ իրթէսի կիւն խըրսըզը
Պուլվար տէ Գաբուսինատ բասթ կէէրէք,
ատրատէսթ իթտիրմիշ տիր։ Մէրգում,
սապրգալը օլուպ, իւզէրինատէն խըրսըզ
ալէթլէրի զուհուր իթմիշ տիր։ Պալեօղ-
եան Երուանդ, իգամէթկեանընը պիլիրը-
մէմիշ՝ վէ հապսխանէյէ կէօնտէրիլմիշ տիր։

Վանատան օգոստ. 16 թարիխիյէ ալընան
պիր թէլէկրաֆա կէօրէ, Պարկիրիյէ թա-
պի կէօրչէն գարիյէսինատ պիր նէվ չիպ-
հէլի խասթալըգ զուհուր իթմիշ վէ կէօն-
տէրիլէն գարանթինա թապիպի թարաֆին-
ատան խիլէն մուայնէնէթիճէսինատ, խա-
ֆիֆ գօլէրա օլարդը վէ խասթալարատան
պիրինն վէֆաթ իթտիկի անլաշըլմըշ տըր։

Պաղը Ալիսէ տախիլիյէ նազրը պէյ-
էֆէնտի թահթը բիճասէթինատ, չէհիր է-
մինի իլէ պաղը աթըպպատան միւրէքքէպ
սըհհիյէ գօմիսիոնը, վէ հըֆզ իւս սըհհէ
գօմիսիոնը՝ կէչէն չարշէնպէհ կիւնիւ այ-
ըրը այրը պիր իճթիմա, չէհրիմիզին ան-
ըրը այրը պիր իճթիմա, չէհրիմիզին ան-
վալը սըհհիյէսի հաղընատա իճրա միւզա-
քերէ վէ իճապ իսէն թէտապիրի իթթի-
խաղ իթմիշլէր տիր։

Տէրիսաատէթատ գօէրա զուհուրինէ
տաիր չըղան չայտալարընն ատը օլմատըղը
վէ չէհրին անվալը սըհհիյէսի պէրքէմալ
իտուկի՝ Խարիճիէ նէզարէթինատէն Օսման-
ը սէֆարէթլէրինէ իշար իտիլմիշ տիր։

Էրզրում 16 օգոստ.— Էրզրում չէհ-
րինատ, սոն 24 սաաթ զարֆընատա, սըհ-
հիյէ միւֆէթթիշլինին բաբօրը մուճիպինճէ
եէնիսէն 4 վուգուաֆ, Բասէնին Վէյլ
Պապա գարիյէսինատ 48 սաաթ զարֆընատա
2 վէֆաթ, վէ Նամէրվանընն Խաս գարիյէ-
սինատ 1 վէֆաթ վէ 2 միսատ օրմըշ տըր։

Էրզրում 18 օգոստ — Պու կիւն Էր-
զրումատա զօլէրատան 5 վուգուաֆ օրմըշ
տըր։ Էվվէլճէ թուրթուբընարատան պիրի
վէ պու կիւնքի թուրթուլանարատան իւչիւ,
սըհհիյէ միւֆէթթիշլինին բաբօրը մուճի-
պինճէ վէֆաթ իթմիշլէր տիր։ Իս-սուատա
զօլէրատան թուրթուլմըշ օլան իքի քիչի-
նին ահվալը սըհհիյէսի հէր նէ գատար պիր
աղ էյիլէշմիշ իսէ տէ, ֆագաթ քէօյ գա-
բանթինա տիմընա ալընմըշ տըր։ Տիւն
սապահ Քիւթիւքատ զօլէրատան պիր
վուգուաֆ օրմըշ վէ թուրթուլան շախս
խասթախանէատ վէֆաթ իթմիշ տիր։

ԳԱՆՁԱՐԱՆ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՀՈԽՈՒՄԵԱՆՑ

Հաւաքեց

ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՄԻՍԿՃՃԵԱՆ

Այս օրագրատ գրքոյկը Հայ լեզուի մատենագրութեան զբաղողներուն համար, կը ծախուի «Մշճմուտի Ախպար» տպարանը և Բիւզանդեան գրավաճառատունը ի Գալատիա, ի գին 8 զրուշի։ 1—4

ԼՈՒՍԻՆԵԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Վերջին քանի մը պրակներու տպագրութիւնամբ կ'աւարտի «Լուսինեան բառարան» հսկայ գործը, այս ամսոյ վերջը։ Պոլսոյ և գաւառի հաւաքողք պէտք է փութան լրացնել Ա. և Բ. հատորներէն իրենց պակսած պրակները մինչև 1 սեպ.։ ուրկէ վերջ գործը կազմուելուն առթիւ ոչ է պրակի խնդրանք անլսելի կը մնայ, պրակով վաճառումը դադրած ըլլալով։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ ԻԼԱՆԸ

100ակ 4 ֆունտի Օսմանը Գոնսոլիտասիոն թանվիլաթընն 1/14 սեպտեմբեր 1910ատ վատէսի հուլուլ իտէճէք 41 Ն լը գուբօնլարը իլէ 1/14 օգոստ. քէշիտէսինատ ամօրթի օլան թանվիլաթըն պէտէլաթը կէ-լճէք 1/14 սեպտ.ատէն իթիպարէն, բազար կիւնլերինատէն մատատ ճումա կիւնլերի ալաֆ. սաաթ 10ատան էօյլէյէ գատար վէ սաիր կիւնլերատ էօյլէատէն սոնրա սաաթ 10ատան 2.30ա գատար Օսմանը պանգասընընն Գալաթատաքի կիշլէրինատէն թէսվիյէ օլունաճագ տըր։

Մէզքիւր գուբօնլար վէ ամօրթի թանվիլաթը իլէ մէրպուութը նումէրօլը պօրարօլարա մուգապիլ, իթատընատան 10 կիւն սոնրա Գալաթատա Օսմանը պանգասը թարաֆինատան թէէսիյէ օլընմագ իւզրէ համիլէրինէ պիր իլմուխապէր վէրիլէճէք տիր։ 4-1

Տէրսաատէթ, 31 Օգստ. 1910

ԳԱԼԱԹԱՅԻ ՊՕՐՍԱՍԸ

20 օգոստ. 1910

	Ղ.	Բր.
թէվֆիա իսիլմիշ էսհ. ուտ.	102	25
Բումէյի չըմէնտըֆէրի ֆր.	216	12—
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	65
Տէրիս. Թրամվայ գուբ.	13	65
» » թահվ. ֆր.	495	
Բէյմ	17	20
Տէրիսաատէթ Բրլիթըմ	414	50
Տէրգօղ	324	
Ենատօլը չըմէնտըֆէրի գուբ.	15	70
» » թահ.	507	
Բրէսի Ֆոնսիէ Էմիրսիէն Ա.	319	50
» » » Բ.	269	57

ԱԳԶԷՆԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

	Ղ.	Բր.
Օսմ. լիրասը 100 ղ.ատան		
Պէհլավ մէճիտիյէ ֆարգը	107	15
Մէթալիք	99	20
Բօլ	91	20
Ֆրանսըզ ալթունը	87	08
Ինկիլիզ լիրասը	109	38
Գըսմից	50	
Բուսլի քեսաղատ	8	61

ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Գէյօղլուճատ Թագսիմ ճաատէսինէ Ն. 65

Սահիպի իմթիեազ վէ
միւտիրը մէսուլը դագիրա
ՅՈՎՀ. ԹՕԼԱՅԵԱՆ